

Շարք մը հանգամանքներ կը հաստատեն թէ ճիշդ այդ Սամուէլ եպիսկոպոսը նոյն անձն է Սանդուխտի վկայարանութեան թարգմանչին հետ : Մեր նախորդ քննութեան մէջ ըսած էինք թէ 1. Սանդուխտի վկայարանութիւնը Մետրոքեան դպրոցի լեզուն ունի, հետեւաբար 460 թուականէն առիւն դժուարաւ կրնայ զբուռած ըլլալ, — 2. թէ Ազաթանգեղոս և Բուզանդ ոչ միայն լեզուական ընդհանուր նկարագիր մ'ունին այս գրուածքին հետ, այլ և շատ յատուկ բառեր ու բացատրութիւններ՝ ասկից փոխ առածք : Իսկ 460 թուականէն յառաջ Սամուէլ անունով եպիսկոպոս մը, որ մետրոքեան լեզուով Սանդուխտի վկայարանութիւնը թարգմանէ և ազդեցութիւն ունենայ Ազաթանգեղոսի և Բիւզանդի հայերէնին վրայ, որոնց խմբագրող — թարգմանիչն է կորիւն ինքնին, — ուրիշ մարդ չէ և չի կրնար ըլլալ, բայց եթէ այն Սամուէլ եպիսկոպոսը՝ որ Մետրոքայ աշակերտ եղած է, կորիւնի հայրենակից՝ դասընկեր և դասին ալ զլուխը, և արքունի տան եպիսկոպոս :

Հինգերորդ դարու բազմաթիւ թարգմանութեանց մէջ Սանդուխտի վկայարանութիւնը միակն է գրեթէ, որու թարգմանիչը յայտնապէս կը ճանչնանք հիմայ :

Հ. Ն. ԱՆՏԻՍԵԱՆ

Ա Ն Տ Ի Վ Ի Ջ Ե Դ

Ներքես Շնորհալույ « Բանք չափա » հաւաքածոյն 1830ին Ս. Ղազարէն լոյս տեսաւ. այդ հատորը կը բովանդակէ նաեւ այն ամէն հոգեւոր տաղերը որոնք եկեղեցւոյ մէջ կ'երգուէին : Բնականաբար այսպիսի հաւաքածոյ հրատարակութեանց համար՝ չէ կարելի պնդել թէ ամբողջական հաւաքածոյք են : Շատ մը տաղեր ծանօթ են ինձ որոնք Գանձարանի մը կամ Տաղարանի մը անկիւնը մոռցուած են — թէեւ մեծ արժէք մ'ալ չունենան —, հետեւեալն ալ անոնցմէ մէկն է որ չի գրուուի որ վերոյիշեալ հաւաքածոյին մէջ և Նրնդեան մտեբը ըլլալով կը հրատարակենք զայն :

Ձեռագիրը, ուսկից առի այս տաղը պակասաւոր և մաշեալ Գանձարան մ'է 1899ին ի Պարսկահայոց Ս. Ղազար հասած : Թուական չունի, քանի որ յիշատակարանը կը պակսի, բայց լաւ որ գրիչը քանի մը տեղ լուսանցքին մէջ իր անունը կը յիշէ « կարպպետ ». և տեղ մ'ալ (Պետրոսի և Պօղոսի) գտնին վերջը, կը գրէ. « Չկարպպետ զրչակս յիշեա, ըզբաղիշեցի անմիտս ». ուրեմն ըսել է սա մեր Ա. Գանձարանին զրչէն օրինակուած է և երկու ձեռագիրները բաղդատելով՝ արդէն յայտնի կը տեսնուի մի և նոյն անունը ըլլալը, բայց գծախտաբար Ա. Գանձարանն ալ անթուական է : Մեր Ա. Գանձարանէն գիտեմ որ ինքը կարպպետ Բաղիշեցին տաղասաց է և գանձասաց, և սա Առաքել Բաղիշեցւոյն բոլոր գանձերը հաւաքած և օրինակած ըլլալով կասկած կու տայ անոր աշակերտած ըլլալուն, որով ըստ ինքեան այս գրիչը ժ՛՛ջ դարուն սկիզբը պէտք ենք համարիլ : Բայց սակայն այն ձեռագիր գրութիւնը՝ որ հայ գիտնական վարդապետները և անոնց աշակերտները կը թուարկէ՝ զկարպպետ Բաղիշեցին Սիմէոն Ապարանեցւոյ աշակերտ կը համարի որով

կանի և ստուգածաթիւրի, որ անուանեալ կոչը Առուշայ, ի ձեռն ապր նմա գանձն ամենայն գաւառոյն իւրով. և նորա ամենափոք վարդապետութիւնն, ոչինչ պակասութեամբ քան զայլոցն գաւառաց անցոցեալ, և յանձն աւարտեալ զնոսա սրբոյ եպիսկոպոսիմ Սամուէլի, այսմ՝ զոր ի վիրոյ մշամակիցաք, Ինքն գրանոյ ի կողմանս Հայոց Մեծաց » Կորիւն էլ 32 :

1. Մեծ. գիտնական Նրոսյր՝ որ Մետրոքեան գարու գրուածքերը այլ և այլ դասերու բաժնիք է, ըստ իրենց լեզուին (Կորիւն վարդապետ, էջ 16—36) մտցոք է տեղ մը տալու այս վկայարանութեան գար, ըստ իս, կորիւնի դասին մէջ պէտք է գծանդել :

2. Աջ Սամուէլի, ոչ ալ կորիւնի հայրենիքը զիտնք, բայց երկուցն ալ՝ ինչպէս կ'ընեն կորիւնի խօսքերէն, Վրաց կողմերէն եղած պիտի ըլլան :

հարկ կ'ըլլայ կարապետն ալ ժՉ դարուն վերջերը դնել և ժի՛ դարուն սկիզբները և թէ անկից աւելի ուշ չըլլալուն փաստունինը իր այն տաղը՝ որ 1604ին օրինակուած է ժՉ տաղարանին երրորդ գըրը շէն:


Ուստի այս յիշեալ Գանձարանն ապահովապէս ժՉ դարու վերջերը գրուած պէտք ենք համարիլ:

ՏԱՂ ԵՆՆԻ ԵՄՆ

Ի ՏԷՐ ՆԵՐՍԻՍԷ ԿԼԱՅԵՅԻՈՅ

Այսօր երեւի անտեսն ի բարձանց. Բանին բընութիւնք բոլոր եղգանք Գոպեն գունդք վեհից վերին պետութեանց. Կարձեալ կերպանայ ըզմերս ի կուտէն. Երեւի ծաղիկ նոր շառաւելին, Զարգանայր մանուկ հողաստեղծութեայս Եմմանուէլի գուշակ լինելով. Ընդ այն յորնափոխ փոխարկեալ մարդոյն թէ՛ նոյ այդ յանցանաց որ ի պատրողէն ժամանակ ենաս կուտինն աւետեաց. Ի յորովայնի անտերմ երեւեալ Լրնուլ զամենայն զոր նախ խոստացաւ. Խաղայր խորհրդով պետքն Գաբրիէլ Ծանուցող եղեալ կուտին աւետեաց. — Կենաց ես յայտնող կոյս և անարատ, Հոգին Աստուծոյ ի քեզ կեկեցէ. Զայն Տեառն զօրութեանց ի քեզ որոտայ. — Գօրեալ սուրբ կուտին յաշէ հրեշտակին ձեպէր հիացմամբ սափորով յաղբիւրն Միայն հիացեալ ընդ միտս զարմանայր. — Յառնէ երկրածնէ ոչ իցեմ խաբեալ. Նորասքանչ է բանս զոր ես լրսեցի. — Շտապով տագնապէր երկիւղիւ լընոյր. — Ուստի՛ այս լիցի ձայն, պատասխանէր. Զունիմ ինչ կարծիս հրեշտակ Աստուծոյ Պանծայի ձայնիւ գոչէր Գաբրիէլ. Զայնն մեծ արփույն ընդունակ եղբ. Ուս ուղղեալ յերկնից բերեմ զաւետիս Սպասաւորեմ ես սուրբ թագաւորին, Վերտաս եմ իջեալ տալով զաւետիս: Տալով զաւետիս որ ոչ անցանէ՛ Բաբելոնին կից ի քէն ծրնանի. Յընծա՛ գու հոգևով կոյսըդ Մարիամ. Կիւթ աննիւթ մարմնով, լուծիչ տըրտութեան փառաց թագաւորն ի քէն մեզ յայտնեալ, Քեզ փառք վայելէ յաւիտեանս ամէն:

ՆԵՐՍԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ



ՈՒՎՂԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒՋԱՆԴԱՅՈՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

(Շար. ան'ս էջ 4)

155. Էջ 205. տող 30... « Շապուհ և թագաւորին Պարսից »: — Ուղղ. Շապուհոյ թագաւորին Պարսից:

156. Էջ 207. տող 17. « Բայց զի վասն քո մեծ վաստակը են առ ես ... խնդրեցեր փոխանակաց քոց »: — Ուղղ. « փոխանակ վաստակոց քոց »: — Դրաստամատի արդեանց և վաստակոց համար Շապուհ զաղարեցրեց առ պահ մի իւր անդանաւի վճիռն:

157. Էջ 207. տող 38. « Սրափեաց զնա »: — Ուղղ. սփափեաց? զնա:

158. Էջ 208. տող 8. « Այսպէս և այս »: — Ուղղելի. « Այս ևս և այս »: Արշակ պահ մի իւր վիճակի վերայ ապշած, որ ինքն թագաւոր, իւր ներքինիէն շնորհ է ընդունում, սաստիկ վերաւորուում է, իւր ինքնասիրութիւն և յուսահատութիւնը՝ վերջին խօսքն է ասում. Այս ես ըլլամ և այս վիճակի մէջ, այսպէս խեղճացած ... « Այս ես, և այս, և յայսմ չափո՛ւ և այս անցը անցին ընդ իս »:

159. Էջ 210. գլ. ժԳ. « Իւ թափէր ի նոցանէ բազում անգամ, զոր հարեալ էր նորա ի նոցանէ »: — Ուղղելի ի Հոյոց (այժխարհ)էն ?

160. Էջ 210. Բաղազս կասրից. գլ. ժԿ. — « Ապա խնդրէր ... յերկրէն Պարսից »: — Ուղղ. կասրից. կասբք Հայոց արքունի տաճարի բարձրէն մին էին. և նշկահել էին յարքայէն Հայոց:

161. Էջ 214. տող 4. « Իւ յօրէնուս սաստէր »: — Ուղղ. « յօրէնս սաստիկ էր »: